

ՄԷՃՄՈՒՆՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ԳԻՐԻՆՃԻ — ՍԵՆԵ

1961

ՆՈՒՄԵՐՈ — 34.

1978 — ՍԵՓԵՐ — 17

ՕԳՈՍՏՈՍ 10 ԱԼԱՖՐԱՆԿԱՆ — ՕԳՈՍՏՈՍ — 22

ԱՍԻԹԱՆԻ 10 ՕԳՈՍՏՈՍ ԲԵՆՉԵՄԳԵ

ՊՕՐՍԱ ԹԵԼԵՂՐԱՓԸ

1 Օնպրա 19 աղայնու :

Օսմանը խթիրդաղը 79¹/₂ . Եէնիսի 69¹/₂ : Գօն
ոսլտե 91 : Պանդա սգօնթօսու Եիւղտե տէօրթ
պուշուղա Ենտիրիւմիշ տիր : Գահվե 55 : Շէքեր
56:26 : Գալաա մըրը պուշուղայը 52:6 : Պուղապ
Կէվէթը վե տիւշիւն :

Բօլթիթիգա հապատիւթի սուհա մէյեալ :

Սու նաղըրը սաաաթէթիւ Նաղուպ
բաշա հաղրէթէրինին ինֆիաալի վու
գու ինէ մէյնի, նէղարէթը մէղբիւրէ
րիւթպէի սանիէ իլէ, իղլէթիւ խա
լիտ պէյէ թէվճիհ պուշուղալու շաուր :

— Սուտուրու քերամաան Նաղիպ
իւլէշաթի թահսին պէյ, պու քերէ
իրթիհաղ տարը պագա իթմիշտիր :

— Թէքֆիւր տաղը գայիմմագամը
իղլէթիւ Նաաա պէյին աղլի իլէ, Եէ
րինէ Նէլիպուլու գայիմմագամը սաղըգ
սաաթէթիւ Շաքիր բաշա նաապ պուշ
ուլու շաուր :

— Գարա հիաարը Շարգի գայիմմա
գամը Վաթիգ Եֆէնտինին աղլի իլէ,
Եէրինէ Սէճիսի Վալայը Նէքեամը
սաղիյէ մաղպաթա օտաար խիւլպֆաար
միւթէ հաղանընտան իղլէթիւ Քեա
միլ պէյ Եֆէնաի թայեին պուշուլ
մուշաուր :

— Օէճրիյէ նաղըրը սաաաթէթիւ
Նաղիթ պէյ Եֆէնաի հաղրէթէրինին
թէպտիլի, վէ նէղարէթը մէղբիւրէ
միւտիրիլը իւնվանընա թահվիլի իլէ
խաարէյը մէղպուրէ րիւթպէյի տաղիյէ
ասհապընտան րիֆաթիւ Նիւսէյին
Եֆէնաիյէ թէվճիհ գըլըմիշտըր :

— Օաթը հաղրէթը Շահանէ,
Կէչէն սաղը կիւնիւ Պէօյիւթ տէրէյէ,
վէ օրաաան տախի Պէլլըաա պէնալէ
րինէ աղլմէթ իլլէմիշէր տիր : Նշաու
թէշիթի Նիւմայուն, շիւպհէսիլ
հէվայիճի զարուրիէաէն օլան սու
մաաթէսինէ միւսմէր օրաճագ տըր :

— Նաղընտան Կէչէն խապէրէր
ինճիր մահաուլու հաղգընտա դայէթ
ֆէնա տըր. պու մէյվէկին նրաֆ, օլ
մաղրաան աղաճըրաաթ տէօրիւլիւպ,
տիկէր նըսֆը տախի էյի պիւր մահ
սուլ սաղըմմաաճագ տըր : Պու տէֆա
ինճիր աղաճըրընա թարի օլան պիր
իլլէթէ համլ օլունուր :

— Օաթը հաղրէթը Շահանէ,
տիւնքի կիւն (Յրթա քէօյ թէքէսին
տէ քէային Նտիլէ սուլթան Նիլլէ
թիւ շաան հաղրէթէրինին քէօլքէրինի
թէշիթ վէ թաամը օրաաա պուշուլ
մուշաար տըր :

— Ուրիւրէի Հալապի րուզնամէսի
նին իքի Եիւղ պիրինճի նումէրօսու
տա շու վէճհ իլէ Եպղըր տըր : Տիւն
քի բաղար էրթէսի կիւնիւ աղլիպին

Իշ պու րուզնամէ հաֆթաա իքի Եիւղ, Եանի սաղը վէ րէնշէմլէ կիւնլէրի նէշ օլունաճագ տըր :
Փիւթիլը Նիլթանէս Վէճիւսայը Հապատիսէ ապօնաթ օրանար իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը
այլը 50 զուրուշ տուր : Նպօնաթ օրանարա սէնէվի 60 վէ ալթը այլը 55 զուրուշ տուր :
Տաշապաաա, բօսթա իւճիթի իւղէրիլիլէ օլարագ, Վէճիւսայ ապօնաթ օրանար իշիւն սէնէվի 60
վէ ալթը այլը 55 զուրուշ, վէ ապօնաթ օրանար իշիւն սէնէվի 70 վէ ալթը այլը 40 զուրուշ տուր :

հաժախութեան նազարէն, Մեծիգա գը-
թաի Ղէնուպիտիսիւ, գըթաի Շը-
մալիսիս արտաքինտա վագը, Մեծիգա
ատալարընտան Սանթոմա ատաքինտա
պուլունան, Մեծիգա շէհրինտէ
շէհրի սապըգըն իպթիտալէրինտէ,
շէտիտ պիր հարաքէթը տըղ օլտարագ,
շէհրը մէղպուրուն էքսէրը խանէսի
եղգըմը, վէ իքի պինտէն ղիյատէ
նուֆուսուն թէլէթ օլմուշ իտուկի
աղնաշըմը տըր:

— Պու Ռէնջէմպէ կէճէսի, սաաթ
ալթը պուշուգ գարարլարընտա, Պա-
լաթտա Լ օնճա թէրաֆլարընտա, Պա-
յաճը ֆուրուն ճիւլարընտան աթէշ
ղուհուր էտիպ, էլլի գատար խանէ վէ
սիւքքեան եանարագ պատըրըմը
տըր, վէ պու աթէշտէ պիր գօճա-
գարը վէ պիր կէնճ, պիր տէ չօճուգ
եանարգլարը իշիտիլմիշտիր:

— Ղըսթիտուն սէքիլինճի սալը
կիւնիւ Րուղնամէմիլանէրի իլանտա
թէգլի Յակըբուն իֆլաւ իլամը գօ-
նուլմուշ իտի, ֆագաթ օ չարսուտա
պու իսիմտէ իքի թէրղի օլտուղուն-
տան, պու իֆլաւ օլան Փափասեան
թէրղի Յակըբ օլտուղունու պու տէ-
ֆա թէրաֆլարընտա խապէր վէրմիշէր
տիր:

Ի Լ Ա Ն Ա Թ

Արթանէտէ Գալըգճըր չարսուտունտա, Բա-
րստան թէրղի հօճա Յակըբուն ալպուլթարըն-
տէրթէ կէլիշ օլմաղլի մուալիլէհին ալաճաղըրը
էէտէրինտէ պուլունան էվաղ վէ սէնէտաթլարըն-
իշ պու լուսի աղսթիտուն 12 ինճի ճուտա էրթէ-
սի կիւնիւ, տաթ իւշ գարարլարընտա, թիւարթ-
խանէրի աթիլէ ճանիպինտէն շէրաթթը նոսոյ ու
թալիլի պուլունան (թիւարթխանէտէ Վի Վիլա
էֆէտի հաղըթթէրինտէ կէթիլիւպ, հագգարը-
նը սաաթի վէ թատիպ իթիլմիշէրի, վէ վիլտէ
պէյան օլունան թարիտուն էրիւր պիր կիւն իթիլմա-
պուլունտա սօղա, կիտէն օլուր իտէ, գալուշ օ-
լունտալը, հագգարընը գալպ իտէճէրլէրին, ղիլ-
տէ միւսիլ պիտիլթէր թէրաֆլարտան խաաթթէն
իլան օլունուր:

Թիւաճարան սիտիլթէր:

Յ/17 Օգոստոս. 1861:

Լէպէ:

Լարա:

Ի. քինճի իթիլար:

Փ Օ Ր Թ Ե Ն Շ Ե Բ Ե Ր Լ Ե Ր Ի

Պու Ֆօրթէն շէքըլէրի, Գօրտիւ բէլէտէնիլ
վէ կիւվէրլէրի պիլմաթա էաբըրը, կիւլի վէ
պուլաշը իտաթաղըրար իշէն ղաթթ միւսիլ
պիր մուալիլէ տիր:

Պու մէշէր մուալիլէրի ֆարիսի պիլթիւն
հէքիլիլի թատիլ վէ իթիլմա իթմէքտէ օլուպ,
հէր իլաճա գարը գօյան մէղքիւր կիւլի իտաթա-
ղըրընտա հինգ վէ պիր տահա թէրարընտա
ճագ սիւրթթէ էրի իտէր: Ենմիսի լէվիլ վէ մի-
տէրէ տալի աղա սըղընթը վէրմիշէր:

Գալթիտուն 5 ֆրանգ, էարթ գալթուն 5 ֆը-
րանգ:

Արթանէտէ Տէլտուտա, Գալէյա վէ սիլըր
միւթէպէր տիւքքեանարտա պուլունուր:

19

ՄԵՍԲԻՒԹԵԱԹ ՎԵ ԵՎԼԱԳ	ՍԱԼԸ			ԶԱՐԿԱՄԱՊԱ			ԲԵՆԶԵՄՊԵ		
	ՕԳՈՍՏՈՍ 8			9			10		
	Սապահ	Իօյլէն	Լիւլաճ	Սապահ	Իօյլէն	Լիւլաճ	Սապահ	Իօյլէն	Լիւլաճ
Մէճիտիլ իլա	179	178 10	178 25	178 50	179 15	179 20	179 25	179 30	
Երիւրիլ կիւվիւշ	55 10	55 5	55 5	55 5	55 10	55 10	55 10	55 10	
Խալիլի թահլիլի	75 50	75	75 35	74 10	74 35	74 20	74 35	74 28	
" " ֆայիլի ալընմը									
Գօնսօլտէ	65 50	64 30	65 30	65 30	66 5	66 10	66 10	65 35	
" ճէտիտ	64 20	65 30	64 30	64 30	65	65 10	65 10	64 30	
" ֆայիլի ալընմը									
Սէհիլ			71	71	71 10	71	71	71	
Ինիլիլ վրա	168	197 20	197 30	198	198 20	198 25	198 30	198 30	
Երիւրի ֆրանգ	158 10	157 20	157 30	157 30	157 30	157 30	157 30	157 30	
Պէշ ֆրանգ	59 5	59	59	59	59	59 5	59 5	59 5	
Իմիլիլ	161 10	160 20	160 30	161	161	161	161	161	
Գարպիլանց	29 35	29 30	29 30	29 30	29 30	29 30	29 30	29 30	
Գրիմիլ չարգը	91 20	91 20	91 20	91 30	91 30	91 30	91 30	91 30	
Պէշիլ էարթը 8/0 տէ	65	62 20	65	64	64	64	64	64	